

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ ՑԻՏԱԼԻԱ

۴ ۶ ۷ ۸ ۹ ۱۰ ۱۱ ۱۲ ۱۳ ۱۴ ۱۵ ۱۶ ۱۷ ۱۸ ۱۹ ۲۰ ۲۱ ۲۲ ۲۳

(Shu j'tl 424)

— 3 —

Դքսական պաշտոն. — Աճանքը ժամանակին. — Պ. Վերոնացոյ և Տիտիանոսի
աշխատանքական նկարը ու ուրիշը. — Յափշտակովիշին Երուպակոյ:

Բուսոց ցեղեր կան , որոց տեսակներն
իբրարտ այնքան մերձաւորը են , որ իբրենց նը-
մանութիւնք կը յաղթեն զանազանաւթեանց .
այսպիսի են նաև վենետիկյ նկարիչք , ոչ
միայն չորս հոչակաւորքն , Գիտօգիսնէ , Տի-
տիանոս , Ֆինտորետոսյ , Պ . Վերոնայի ,
այլ և միւսներն ոչ ինչ նուազ անուանիք ,
երեցն Պալմա , Բանիփիկիս , Պարիս Բոր-
դոնէ , Պորտենոնէ , և Ծիկորիֆեայ իւր կեն-
սագրուրեանց մէջ մի առ մի յիշատակած
խումբն , Ժամանակակիցք , Նախնիք , յա-
շորդք մեծամեծ մարզկանց , Անդրէաս Վի-
կենտինյ , կրտսերն Պալմա , Զելոսափ , Բա-
զակյ , Պատովանինյ , Բասսանյ , Աբիա-
գոնէ , Մորետասոյ և ուրիշ շատերն : Աշաց
առջեւ երեւցողն է ընդհանուր և հասարա-
կաց տիպարն . մասնական և անձնական գր-
ծագրութիւնց նախ ստուերի մէջ կը մնան :
Նորա աշխատեր են ի միասին և յաջորդաբար
դբսական պալատին մէջ . սակայն , իրենց
տաղանդներուն ակամայ միահայնութեամբ ,
իրենց նկարչութիւնք ամբողջութիւն մը կը
կազմեն :

Աղքերդ նախ կը զմայլին . ի բաց առեալ
երեք կամ չորս արաները , յարկերն ցած
և փոքրիկ են : Տասանց ժողովոյն արան ,
ինչպէս և զինոր շրջապատողը¹ , ոսկեգօծ

փոքրիկ բնակարաններ են՝ անբաւականք մէջը գտնուող նկարներուն համար. սակայն, վայր-կնէն մը յետոյ, կը մոռնան փոքրիկ բնա-կարանը և այլ եւս ուրիշ բան չես տեսներ բայց միայն նկարներ և իշխանութիւնն և ցանկութիւնն հօն կ'երեւին անսանձ և գու-ռոզ: Անկեանց մէջ, մերկ մարդիկներ, նը-կարուած կարիստիդք, դուքս կը ցցուին այն-պիսի քանակով մը՝ որ առաջին նայուածով զանոնք արձաններ կը կարծես. վիթիսարի փշում մը կ'ուուեցնէ իրենց կործքերը: Ի- բենց ազդրներն և իրենց ուսերն կը զալա- րուին: Զեղունին վրայ, կը տհանուի փորէն վեր Հերմէս մը, բողորովին մերկ, և զրեժէ ՛ռուբէնսի նկար մը, բայց աւելի սասարկի հեշտասիրութեամբ մը: Հսկայաձեւ Պիսիդոն մը յառաջ կը մղէ իւր ծովային ձիերը, ո- րոնք կը ծփծիան ալեաց մէջ. իւր ուագն կը սեղմէ կառըին բարձրացած եղերը, իւր իրանն կը տապալիք ահազին և կարմրուակ. վիր կը վերցնէ իւր խալիզանը անսանա- կան ասաւուցյ մը արախութեամբ. սասարկի հողմն կը շատաչէ իւր լայնակամարին, իւր մագերուն և իւր մօրուաց մէջ. զայն չի տեսած՝ չես կարող երեւակայել այսպիսի կատաղի ոստում մը, այսպիսի յորդութիւն- մը կենանական զօրութեան, այսպիսի ու- րախութիւն մը հեշտանոսական մարմայ, նը- մանօրինակ յաղթանակ մը մեծ կեանքի՝ որ վկա դպրած և թոյցած է բացօթեայ և մէջ-

4. Նկարեալք ի ձեռն Պ. Վերոնացւոյ, և իւր տես-
չութեան նկրեալ, Ձեւոտաիք և Բազակոյք ձեռօք:

տեղը և ինչպիսի անիրաւութիւն քանազատելն զվել ենետկեցիս ի նկարչութիւն երջաննութեան և յարուեստ շողոմելոյ զաւ : Նորա նկարեցին նաև մեծութիւնը և դիւցակնութիւնը : ազդու և գործն մարմինն զահուց ինքն իրեն շարժեց . նման Փլանդրիացւոց սորա եւս ունին իրենց հսկաները : իրենց զժագրութիւնն , նոյն հոկ առանց գունոյ , բաւական է ինքն իրեն արտայայտել մարդկային շինուածոյն բովանդակ ամրութիւնը և բովանդակ կենդանականութիւնը : Սյոյն այս սրահին մէջ կը տեսնուին Պ . վերոնացւոյ շորս գորշանկարներն , հինգ կամ վեց քոլարկեալ կամ կիսամերկ կանայք , որոց ամենըն այլ այնպէս զօրաւորդ են և այնպիսի հաստատուն կազմուած մ'ունին , որ իրենց ազդրներն և իրենց բազովներն կարող են խեղդել պատերազմով մը իրենց դրկախառնութեամբ . այսու հանդերձ՝ ունին նաև այնպիսի պարզ կամ այնպիսի կատաղի դիմազնութիւնն մը՝ որ իրենց ժամուին հակառակ , նոցա կոյսց են , ինչպէս Ռաֆայելի Աստղիներն և Փոխբէներն ։

Որքան զիտես վենետիկեան արուեստի գաղափարական նկարները , նոյնքան կը զգասի եւ ետքը դիւցակնական ժամանակի մը աղդեցութիւնը և ձաղաս զիտով ասուեղինազգեստ մեծամեծ ծերունիներն են Արքիպելազոսի պատրիկ թագաւորներ , բարքարոս իշխանք , որոնք՝ գետին քսելով իրենց մետաքսեայ զարգաշները , տուրքեր կ' առնուն և զիտատութիւններ կը հրամայեն : Ժապաւինագարդ և ճապատուած երկայն պարեգուներ հազար կանաքետութեան , ինչպէս այն կատարի իրունաքայ ուսկից վենետիկին ընդունեցաւ զիտիպրու և նաւասակիր ե . նաւապետը իրենց պդինձագոյն կրծոց վրայ ունին պատերազմութիւնը մկանքներ , իրենց արեւէ և հովի կարմրացած մարմիններն կը զարնուին ենիշէ չէրիներու բմբշական մարմնոց գէմ : իրենց փաթթոցներն , իրենց մուշակներն , իրենց թուրքերու կոթերն դու հարեցիններովք ասուեղազարդուած , բոլոյն զակ տախական պերճութիւնն կու զայ կը խառնուի անոնց վրայ՝ վաղեմի ասուեղինա-

զգեստի ծածանմանց և հեթանոսական աւանդութեան մերկութեանց հետ , իրենց շիտակ նայուածքն թէ խաղաղ և թէ միան զամայն վայրագ է , և արտայայտութեանց կատաղութիւնն ու ողբերգական մեծութիւնն կ' աւետեն կեանքի մը մերձաւորութիւնը յորում մարզն ամփոփուած մի քանի պարզ կրից մէջ՝ ուրիշ մտածութիւն չունէր բայց եթէ տէր ըլլալ՝ գերի ըլլալու համար , և սպաննել՝ չի սպաննուելու համար : Այսպիսի է Ցասանց ժողովոյ սրահին մէջ գտուող Պ . վերոնացւոյ նկարչութեան մը ողին , կը տեսնուի հոն հինաւորց պատերազմող մը և զեռահասակ կին մը . այլաբանութիւն մ' է այս , սակայն շատ չետ վրդովիր առարկային վրայ : Մարզն նատած է և կը ծորի զաման գէմբով մը , ծնօտը դրած ձեռքին վրայ . իւր միթիստի ուսերն , իւր բազուկն , տոփիծագուփ ունապանով մը պատուած կը մերկ սրունքն՝ զուրու կ'ելնեն իւր գալարուած մեծ տառեղինազգեստէն . իւր փաթթոցով , իւր սպիտակ մօրուցով , իւր բազմանոգ նսկառով , յոզնած առինծի գծագրութեամբը , հանձրացող կուսակալի մը գէմին ունի նաև կինն , աշքերը խոնարհեցուցած , կը զնէ իւր ձեռքերը իրեն փափկի կրծոց վրայ . իւր հրաշալի մազերն զարդարուած է մարգարիտներով . նա կը թուի զերի մը որ իւր տիրոջ հրամանին կը սպասէ , և իւր պարանոցն , խոնարհած գէմին , աւելի կենդանի կերպով ծիրանեղոյն կը ներկուին ստուերին մէջ որ զանոնց կ' ընկզմէ :

Գրեթէ բոլոր միւս սրահներն զատարկ են . նկարներն տարուած էին ներքին արաւետանոցի մը մէջ , լինքը կ'երթանք թանգարանի վերակացուն գտնելու . իրեն կ'ըսենք , անհարթ խտալերէն լեզուով մը , որ ոչ ներկայանալու թղթեր ունինք և ոչ տիտղոս կամ որ և իցէ իրաւոնց մը ներս ընդունելու՝ զանոնց տեսնելու համար : Ասոր վրայ նա ազնուաթիւն մ'ընելով՝ մեզի առաջնորդեց վերապահնեալ սրահը , մի առ մեզի ցուցընելու նկարները , և այս բանիս համար երկու ժամ կորոնցուց :

Խտայիս մէջ երբեք բան զայս աւելի հանդիք չունեցայ . նկարներն մեր աշաց տակ

են, շիտակ. մենք կրնանք զանոնք զիտել այնքան մօաէն՝ որչափ որ կ'ուզենք, հանգըստաբար, և մենք միայնակ ենք: Ծիստութեատոյի թխաթոյր հսկայըն կան, որոց մորթն՝ մկանաց խաղով ծալ ծալ եղած է, սուրբ Անդրէս և սուրբ Մարկոս, իրական հրակայը ինչպէս իրուբէնաիններն ։ Ծիստիանսի սուրբ Քրիստոսի մը կայ, տեսակ մը Ատլատ պղնձագոյն և խոնարհած, չորս անդամն կ'աշխատին կրելու համար աշխարհի մը բեռը, և իւր պարանոցին վրայ կայ՝ շափազանց հակապատկերով մը, ծիծաղկոտ և փափուկ փոքրիկ մանուկ մի, որոյ մանկական մարմինն ծաղիկ մը փափկութիւնը և փայելլութիւնն ունի: Մանաւանդ, կայ երկվեցեակ մը դիցաբանական նկարներու և այլաբանութեանց Ցիստորեատոյի կամ Պ. Վ. Երոնացւոյ, մի այնպիսի պայծառութեամբ, մի այնպիսի զմայլելի հրապարով, որով քոզ մը կ'ընկնի աչքերէն, կը յայսնուի անձանօթ աշխարհ մը, վայելից արքայութիւն մը ամեն երեւակայութենէ և ամեն ամնկալութենէ վեր: Երբ Լեռնական Ծերանին իւր կանանոցին մէջ կը փոխազրէր իւր դեռահասակ քնչեած անձինքը, զանոնք վերջին աստիճանի անձնանութիւնեան վարժեցնելու համար, անշուշտ սոյնօրինակ մեսարան մ'էր այն զոր կու տար նա իրենց :

Անուն ծովու եղերը, կողի մը վրայ, Արիանէ անժպիս կ'ընդունի թակցուեն մատանի, իսկ Ասազին, սամեայ պասկով մը, օգոյ միջէն կ'իջնէ տօնելու համար իրենց ամօւնութիւնը: Հոյանի մարմնոյ զերագոյն զեղեցկութեամբ մը կ'երեւէր նա ջրէն դուրս ելնելու ժամանակ կենդանացած արեւոլ և սուուրներով երփնազարգուած: Դիցուէին կը լուրայ հեղուկ լուրայ մը մէջ, և իւր զալարած ուսն, իւր կողն, իւր բոլորակութիւնըն, կը բարախին կէս մը ծածկուած թափանցիկ սպիտակ քողի մը մէջ: Ի՞նչ բառերով կարելի է նկարազրել կեցուածքի մը, գոյնի մը և շշագիր մը գեղեցկութիւնը: Ո՞վ կարող է ցուցընել առողջ և վարդագոյն մարմինը՝ ամենացանցառ պաստակ մը սաթազց թափանցկութեան ներքեւ: Ի՞նչպէս ներկայացնելու է կենդանի ձեւի

մը փափուկ լիութիւնը և անդամոց ծածանումը, օրոնք կը շարունակուին վայրահակ մարմնոյն մէջ: Նա ստուգի կը լուրայ պայծառութեան մէջ՝ ինչպէս ձուկ մը իւր ձին մէջ, և ստարտամ ցոյմանքներով լեցուած օդն կը գրէկ և կը փայփայէ զինքը:

Անոր քով կան երկու ղեռահասակ կանայք, խաղաղութիւնն և Առատութիւնն: Ղողղովուն փափկութեամբ մը, խաղաղութիւնն կը ծոր գէպ ի իւր զոյրը. նա գարձած է, ստուերին մէջ միայն կը տեմնուի իւր զուխն, սակայն անմահ երիտասարդութեան մը առուգութիւնն ունի նա ինչպիսի լոյս իրենց ողորուն և հասկերու նման շիկակարմիր մազերուն մէջ: Նոցա արունցներն և մարմինքն կը ծոփին: Մին թուի թէ վայր կ'ընկնի, և շարժուն կորութեան այս սկզբնաւորութիւնն հիտնալի է ու Ո՛չ մի նկարիչ այս աստիճան չէ զգացած ծալ ի ծալ կորութիւնքը, և ոչ այնքան կենդանի կերպով ըմբանած է շարժումը թոշելու տօնեն: Նոցա կ'երթան հանզելու կամ քալելու, աշքն և հոգին ակամայ կը հետեւին նոցա ընթացքին: Նոցա ներկային մէջ կը տեմնուի ապագայ մը և անցեալ մը. փախստական վայրկեան մ'է այն՝ զոր արուեստաւորն կեցոցեր է, բայց վայրկեան մ'է լեցուն այն ամեն բանով որ զինքը կը շրջապատէ թացի ՈՒուրէնսէն ոչ ոք այնպէս լաւ բացատրեր է կենաց անզապար հոսումը և ծորականութիւնը: Սակայն Աթենաս կը հեռացնէ Արէսը, և իւր այրական զրահը մեռան միջէն՝ կուրս կը ցարցեցնէ անդիմազրելի պշրանօք մը՝ իւր ասին և իւր ծնկան հրաշալի սպիտակութիւնը:

Դեռ աւելի կենդանի և հեշտալի է այն անզանքն որ կ'երեւէ երեք Ծնորհաց և Հերմեսի խմբին մէջ: Երեքն եւս խոնարհած են. ըստ Ցիստորեատոյի, մարմին մը կենդանի չէ երբ իւր նաստուածքն անշարժ է. հակեալ մարմնոյ ծաւալումն՝ շարժուն շնորհը մը կ'աւելցընէ ընդհանուր հրապարին վրայ՝ որ կուրս կը ցուանայ իւր բոլշանդակ գեղեցկութեանէն: Ազոնցմէ մին, նստած, կը տարածէ բազումները, և կողին վրայ զարնազընան մասամբ կը լուսաւորէ իւր դէմքը,

իւր պարանոցը և իւր ծոցը՝ ստուերի ահութաց ծիրանաւոյն վրայ, իւր քոյլն, ծունդ զըրած, աչքերը խոնարհեցացած, անոր ձեռքը կը բռնէ. երկայն պաստառ մը, այնպէս նուրբը ինչպէս այն արծաթազգյն կտաները, զորս այդն կը լուսաւորէ առուստուն դաշտաց մէջ, կը պատէ իւր իրանին չօրս կողմը և կ'ուսի իւր ծոցին վրայ, որով նա կէտ կը նշանէ կարմրութիւնը : Միւս ձեռքով նա կը բռնէ բացուած ցօղուն մի ծաղկանց որք վեր կը բարձրանան, թողլով իրենց ձեռնալից սպիտակութիւնը գիրուկ բազկի ծիրանեղոյն սպիտակութեան վրայ : Եթետինը, գալրուած, բոլորովին ինքզինքը ի ցոյց կը զնէ, և ծոծրակէն մինչեւ կրունկը, աչքն կը հետեւ մկանցներու իրարու հետ փաթթուելուն, որոնք կը պատեն իւր ողնաշարին և իւր կողերուն փառաւոր կազմածը : Այնեւ մազեր, փորիկ կզակ, բալրաձեւ արտեւանունք, քիչ մ'ողորուն քիթ, սատափէ խեցոյ մը նման զայրտուն սիրուն ականջներ, բավանդակ զէմքն կ'արտայայտէ շարաճճութիւն և զուարթ խորամնկութիւն մը :

Այս է ահա նշանն՝ որով կը ճանշցուի Տինարետայ, աւելի անհարթ ու զաժան, նոյնպէս և իւր զայներու խառնուածին մէջ աւելի սաստիկ, իւր շարժման մէջ աւելի անսանձ, իւր մերկութեանց մէջ աւելի այրական : Պ. Վերոնացին կը զրծածէ աւելի արծաթափայլ և աւելի վարդագեղ զոյներ, աւելի անոյշ կերպարանքներ, քիչ սեւըրակ ստուերներ, աւելի շոայլ և աւելի թարմ զարդարանք մը : Կիսասեան մը մօտ, մեծդի և ազնուակրն կին . մը, ձարտարութիւնն, նսած Այնեղամթեան քով, կը հիսէ օվեղէն կտու մը. իւր ծիծաղկու աշկունքն զարձած են զէպ ի կապուտակն երկնից. իւր ողորուն շէկ մասերն լի են լուսով, իւր կիսարաց բերանն կը թուի նուու մը. տարտամժ մափիս մը կիսով շափ կը ցուցընէ իւր սատափէ ակուաները, և այն պայծառութիւն՝ որով թաթաւուած է պայծառ առաւուեան մը վարդափայլ զոյնն անի : Միւսն, փորիկ գառնուկի մը քով, կը խոնարհի բոլորովին թուղութիւնն կը թողու, գիրթէ ընկնալու վրայ է, կարմիր ծաղիկներով ճամկաւոր իւր գեղին մետաբսեայ շրջազգեսան կը ճապատուի ամենաճափ մանիշակագոյն վերարկուին ներքեւ : Մարգարտաց պարուրաձեւ ծովերն կը պլուին իւր սպիտակ քոյին ներքեւ . իւրենց տփոյն հիւսաւածոց մէջ, և ինչպիսի հիւսնալի փոքրիկ ականջ :

Իւր նորա լորս կողմը. իւր զլուին ստուերի մէջ է, և արշալուսոյն կարմրութիւնը հազիւ թէ կու զան թեթեւակի կը զալին իւր շրթանց, իւր ականջին և իւր այտին :

Այնկարազբելի են այնպիսի կերպարանքներ. յառաջուց չերեւակայուիր թէ ինչ բանաստեղծական բան կրնայ զոնսակի հոն զգեստի մը և զարդարանքի մը մէջ : Պ. վերոնացոյ մի ուրիշ նկարին մէջ, վենետիկ զիսոյն զահի մը վրայ բազմեր է ընդ մէջ խաղաղութեան և Ալղարութեան . սակեայ շուշանով ասղնեզգործուած իւր մետաքսեայ սպիտակ պարեզօտն կը ծածանի կրնամինի և ծիրանեղոյն վերարկուի մը վրայ . իւր բազուկն, իւր քնքուշ ձեռքն, փոսիկներով վեր զարձած մասառնքն, կը սփառն իւրենց սնգուստեղն սպիտակութիւները, իւրենց օձաձեւ փափիկի շրջազգերը փայլվուն պատառին վրայ : Դէմքն սառերի մէջ է, — կապուտակ և շշափելի օրով վարդափարմիր զարձած կիսաստուեր մը որ տակաւին կենացանութիւն կու տայ կարմրափայլ շրթանց . շրթունքներն կեռասներ են, և այս բոլովն զակ ստուերն պայծառացած է մազերու լոյսերով, պարանցին և ականջաց վրայ զբանուող մարգարիտներու անոյշ փայլվով, վարսակալի շողոզգման՝ որուն գոնարեղէնքն զիթական աշքեր կը թուին : Նա կը ժամփի զուարացանացի արբայալայել և ազնուական զէմրով մը, ինչպէս ծաղիկ մը՝ որ գոհ է բացուելուն և բացուած ըլլալուն վրայ : Անոր քով, խաղաղութիւնն խանարհած ինքզինքը բոլորովին կը թողու, գիրթէ ընկնալու վրայ է, կարմիր ծաղիկներով ճամկաւոր իւր գեղին մետաբսեայ շրջազգեսան կը ճապատուի ամենաճափ մանիշակագոյն վերարկուին ներքեւ : Մարգարտաց պարուրաձեւ ծովերն կը պլուին իւր սպիտակ քոյին ներքեւ . իւրենց տփոյն հիւսաւածոց մէջ, և ինչպիսի հիւսնալի փոքրիկ ականջ :

Դեռ աւելի հոչակաւոր նկար մ'ալ կայ. Յափշտակուրին Երուպիոյ, որուն հաւասարը չկայ՝ թէ իւր գունոց խառնուածոյն պայծառութեան, թէ երեւակայութեան, և թէ նրբութեան և շափազանց հնարազիաւթեան պատաճառաւ : Բարձր տերեւաձեւ զար-

զերու ցոլացումն՝ ջրային կանաչորակ գունով
մը կը թափաէ բոլշանդակ պատկերը. Եւս
բռպից պատեանն այնու ներկուած է. նա,
նուրբ, նուաղկոտ, զրեթէ ութեւտասներորդ
դարու պատկեր մը կը թուի: Այն ձեռա-
գործներէն մին է սա, յորում՝ զգներու
խառնուածով և հետազօտութեամբ՝ նկարիչ
մը շափէն անդին կ'անցնի, կը մոռանայ իւր
հասարակութիւնը, կ'ընկոյի իւր արուեստին
մինչեւ չքննուած սահմանները, և մէկդի
թողով բոլոր ծանօթ կանոնները՝ կը գտնէ

զգալի երեւութին ոտմիկ աշխարհէն անդին,
միութիւններ, հակապատկերներ, նորօրինակ
յաջողութիւններ, ամեն հաւանականութենէ
և ամեն չափէ զուրս: Իւամբրանոս այսպիսի
ձեռագործ մ'ըրած է իւր Շրջան զիշերա-
պահից՝ կոչուած նկարին մէջ: Հարկ է զի-
տել և բնաւ չի խօսիլ:


Թրգմ. Հ. Եփրեմ Ապրոյեան

I. Ronde de nuit.



ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ՔԱՐՄԵՆՍԻԼՎԱ



ՏԻՐԱՄԱՅՐ



ՅԱՐՈՒԽ աւուր չըքնաղն Հիւրդարդ
Ծընաւ յափոնաբն Հաենսոփ,
Նոյն օրին զիեանսըն իւր կորոյս
Հայր իւր յաւազըն Սալեմի,
Եւ մայրն ի ցաւըս թաղծալից
Նընջեաց ըզքունն յաւիտենից,
Եւ այսպէս կեալ սկըսաւ դըստրիկն
իրեւ որրիկ:

ԱԱԼ Յաւէրժհարսըն մի սա Հաենոս
Ելեալ թեթե և լուսահեր,
Ի սուր սըլաց ժայռ ի ժայռէ
Եհսա յորրոց փաքրիկ դըստերն
«Պարգև ըըթանցըդ կարմրալար .
Ի գեղ գըրկել ի վասնդից յար,
Սփոփանս և կեան քեզ մըստափթիթ
Տամ ըըմըգիտ»:

Վանացն յիւրեանս ասին զնա քորք,
Եւ հիացմամբ տեսին ընդ փոյթ
Թէ զի՞ բարի էր այն մանուկ,
Մեշտ քաղցրունակ՝ յանոյշ բընդիթ:

Եւ երր մանկիկն ինչ յանցանէր
Գիտէին ոչ զիարդ լինէր
Զի գիրկ՝ սաստից փոփան՝ նըմին
Ալկանէին:

Հիւանդք՝ հազիւ յակն իւր անկեալք
Բըժըկէին վաղվաղակի,
Եւ մի մըմիս առ մըրըկեալք
Անդորրութիւն ածէր սըրտի:
Վանքն եղեւ փոյթ ու խատառեղի.
Ընդ տուրբ փայտին՝ մոմյ՝ բանի՝
Վըշտաց ժըպիտք ևեթ տային —
Աւաքէին :

Զըքնաղն Հիւրդարդն էր օրիորդ,
Ցորդամ հընչեաց մարտի խօշիւն,
Ի խաչակիր՝ ըզՀաենսոփ
Եռայր ամբոխն ի պղինձ փայլուն
Ի Գալլիոյ և յԱնդիոյ,
Ոյց ընդ երկիր Գերմանիոյ
Անցեալ պշմանեալք ասպետք՝ մարտիկը
Խաչազարդիկ: